

ԵԿԱՊՈՅԱՎ

ՕՐԱԳԻՒՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ

Թի թ 20.

1860

Գ. ՀԱՑՈՒ

ՄԱՐԻԱՄ ՍԹՈՒԵՐԹ ԵՒ ՍԹՈՒԵՐԹԵՑՆՔ

ԳԼՈՒԽ Ժ. Թ. Ա.



արիամ Անգղիա ոտք կո-
խած ատեն առջի գրուած
նամսկին մէջ աղաշած էր
զեղիսաբեթ որ չետը
տեսնուի, որպէսզի կրած
անիրաւ ութիւնները անոր
պատմէ եւ իր թշնամաց
շնած ամբաստա ութիւն-

ներէն ինք զինք արդարացնէ: Բայց
պատիսի անձնական տեսութիւնը չէ
թէ միայն Մորոք կոմին եւ անոր

կողմնակցութիւն, այլ նաեւ նյոյն իսկ Անգղիայի
դաշտին մէջ եղած անոր բարեկամաց վասնդաւոր
կրնար ըլլալ: Ասոր համար Սէսիլ շանաց համազցը-
նել զեղիսաբեթ որ այնչափ ծանր յանցանք ներով
ամբաստանեալ կնիք մը ինչպէս որ զՄարիամ
կը համարէր, կցոյ թագուհոյ մը առջեւ հանել մեծ
անպատեհութիւն է, եւ իր պատույն շատ վնաս-
կար, եւ յորդորեց զեղիսաբեթ որ այնչափ ատեն
չետը տեսնուի, մինչեւ որ Մարիամ Անգղիայի գոր-
ծակալաց առջեւ ինքղնիքը ամէն ամբաստանու-
թիւններէն չարդարացնէ: Եւ ասի իրաւամբ իրմէ
կրնայ պահանջել, կըսէր, որովհետեւ պատմութիւնը
կը ցուցնէ որ Սկովախա եղուարդ բան ատեն Ան-
գղիայի աւատ էր, եւ աւատային տիրոջ եւ անոր
համարակաց կոխներուն մէջ աւատի տէրը դատը
կտրելու իշխանութիւն ունի: Ասկից աւելի փուռ եւ
անհիմ պատրուակ չէր կրնար ըլլալ, ի վերաց այսոր
ամենայնի Սկովախայի թագուհոյն որոգայթի մէջ ձգե-
լու միջոց եղաւ, զօրն որ խարդախ պատճնեայք լա-
րած էին: Մարիամ՝ Եղիսաբեթին տուած պատաս-
խանին վրայ շատ խոռվեցաւ տեսնելով որ իր յց-
սերը բոլորովին պարապի կ'ելլեն, ի վերաց այսոր ա-
մենայնի չէր կրնար հաւատալ որ այնչափ բարեկա-
ման խօսքերուն վերջն ասանկ ըլլայ, ուստի եւ
ինքղնիքն աս իսեղձ վիճակէն հանելու համար յանձն
առաւ որ իր ինդիրը Եղիսաբեթին դատաստանին
տակ ձգուի, իր ամենը միթիւնը ցըցունէ եւ ամբաս-
տանութեանց ստութիւնը երեւան հանէ: Մարիամ՝

Եղիսաբեթին դատաստանին տակ ինքղնիք ձգելով
մաքէն չէր կրնար անցնիլ որ անփից սրապիսի ծանր
հետեւութիւններ կրնային յառաջ դալ: Կը յուսար
որ Եղիսաբեթ իրեն հաւասար ըլլալով անձամբ իր
անմեղութեան ապացցյները կը լսէ եւ կը քննէ, եւ
ոչ եթէ իրբեւ վերին տէր դատաստանական կեր-
պով, ուր համարակը պարտաւոր է ինքղնիքը պաշտ-
պանել, պուլ իրբեւ բարեկամ բարեկամի առջեւ ինք-
ղնիքն արդարացընելով: Բայց Եղիսաբեթ այլազդ կը
մատածէր: Մարիեմայ եւ անոր համարակաց մէջ ինք-
ղնիքը դատաւոր համարելով դատաստանն ուղածին
պէս կրնար երկնցընել կամ զանազան ինդիրներ
մէջը խառնելով դժուարացընել: Եւ աս մորք սկսաւ
պատրաստութիւններ տեսնել, գործակալներ ընտրեց,
որոնք դատաստանի ներկայ պիտի ըլլային, Սկով-
ախայի կառավարին գրեց որ նշոնպէս պատգամաւոր-
ներ խրկելով իրենց թագուհուց վրայ ըրած ամբաս-
տանութիւնները ցըցունէ, եւ մինչեւ հիմայ իր բըռ-
նած վարմունքն արդարացընէ:

Մարիամ մինչեւ աս ժամանակս զարմանալի
դիրսհաւանութեամբ Եղիսաբեթին ըրած բարեկա-
ման խօսքերուն հաւատալով կը սպասէր որ այն-
չափ անցյ խօսքերը վերջապէս իրենց պատշաճ
արդիւնքն յառաջ կը բերեն: Բայց ուշ անոր խո-
րամանկ դիտարութիւնները թափանցելով իմացաւ
որ որչափ իր պատույն վնասակար է իր ապստամբ
համարակաց հետ մի եւ նյոյն դատաստանի տակ մտնել
այնպէս մէկու մը առջեւ որ յափշտակութեամբ ինք-
ղնիքը իրենց վերին տէր կ'ուղէ ընել: Ասոր համար
շուտով իր հաւանութիւնը ես կանչեց եւ բողք ը-
նելով կը մերժէր, ըսելով որ ինչ եւ իցէ դատաս-
տան մը փուճ տեղ ժամանակ կը ծախսէ որուն ամէն
փայրկեանները ինծի թանկագին են, յապաղում ը-
նելով կառավարին յափշտակած իշխանութիւնը կը
զօրանայ եւ իմ կողմնակիցք կը թուլան երբոր տես-
նեն որ ես իմ ապստամբ հպատակաց հետ միասեղ
մի եւ նյոյն դատաստանի մէջ կը դատուիմ իրբեւ
յանցաւոր: Եւ ուսկից ելած է աս առաջարկութիւնը.
ան մարդէն չէ մի՞ որն որ միշտ իմ դառն թշնամիս
էր. ո՞լ պիտի ընտրէ գործակալները կամ ո՞լ դա-
տաստանին ընթացից վրայ պիտի հսկէ: Անտարակոյս
կողմնակցութիւն մը ըօրն որ քանի որ թագաւորա-
կան իշխանութիւնն ձեռքս ունէի, իմ ապստամբ
հպատակաց օգնութիւն ընելին չէ դադրած. եւ
վերջապէս ո՞վ պիտի ըլլայ իմ դատաւորն. չեմ
կրնար ինծմէ վեր մէկն ընդունիլ. անկախ թագուհու
եմ եւ ոչ երբեք կրնամ զիջանիլ եւ Սկովախայի
թագու օտար իշխանի ոտքը գնել: Անոր համար կը
պահանջեմ որ կամ Սկովախա դառնալու թողուն

զիս եւ կամ Անդղեայի վրայէն Գաղղիա անցնելու հրաման տան: — Մարեմայ ըրած պահանջումը բարի եւ արդարացի էր, բայց իր թշնամեաց կամացը համաձայն չէր եւ իրենց խորհածներուն ձեռք չէր տար, անոր համար խորհրդան փախուստ տուին եւ յեայ բայցարձակապէս մերժեցին:

Այս ապօրինաւոր քաղաքականութիւնը՝ որն որ չետղիւտէ Մարեմայ ամէն ակընկալութիւնները ի գերեւ կը հանէր, զինքը բիւրաւոր մտածութեանց եւ խորհուրդներու կը տանէր, որոնք թագուհւոյ մը պատույին եւ զրպարտութեամբ վշտացեալ կնոջ մը որտէն կը բղիւէն: «Անդղիա գալուս պատճառը, կ'ըսէր, Լոշլովէն բանտին մէջ Եղիսաբեթէն ընդունած վշտահացուցիչ խօսքերէն էր, որոնց գիւրաշ հաւանութեամբ ականջ դրի: Եթէ Եղիսաբեթ զղացած է տուած խոստմանց վրայ, գէթ աս կրնայ ընել որ իրմէ խաբուած իշխանուհւոյ մը հրաման տայ որ Անդղիային անցնելով ուրիշ արքունիքներէն օգնութիւն ինդրեմ: Անդղիայի թագուհին՝ վատահամբաւ եւ ապստամբ Մորիէ կոմին ընդունելութիւն տուած է, առանց միտ գնելու անոր յանցանաց, զորոնք նոյն իսկ ինքն անձամբ Եղիսաբեթիւն առջեւ խոստովանած էր, եւ հիմայ կը մերժէ ազգական թագուհի մը ընդունելու որ անմեղ է եւ իր անմեղութիւնը ցուցընելու պատրաստ է: Իմ թշնամիքս չսպասեն որ բանտիս մէջ անոնց սուտ ամբաստանութեանց պատասխան տամ, ասոնք իմ հպատակներս են, իմ հաւասարս չեն, եւ աւելի սիրով յանձն կ'առնում բանտիս մէջ մեռնիլ քան եթէ յանձն հետ մի եւ նոյն դատաստանի մէջ հաւասար սեպուիլ: Եղիսաբեթ ազգութեալ պատութիւնս նորէն ձեռքս տայ, ան ատեն ես իմ բարի ազգականիս քով իբրեւ բարեկամի եւ ոչ եթէ իբրեւ դատաւորի առջեւ անմեղութիւնս կը ցուցընեմ: Մորթըն եւ Մեթլէնտ իմ ամուսնոյս գլխաւոր դաւաճանները թողլ երեւան, դիմացս ելլեն, սիրով Ուէսմիւնսթերի սրահին մէջ Անդղիայի թագուհւոյն եւ անոր ազնուականաց առջեւ անմեղութիւնս կը ցուցընեմ: Մէկ խօսքով Եղիսաբեթը չէզոք մնայ, անկից աւելի բան չեմ պահանջըր. եթէ կ'ուզէն խոստացած օգնութիւնը ես առնու, բայց միանդամնյն ալ կը պահանջէմ որ իմ ապստամբաց օգնութիւն չընէ, որոնք զիս իրենց թագուհին աթոռէն վարնտեցին:, :

Ասկից ետեւ աւելի ստիպողական եղանակաւ կը խնդրէր Մարիամ որ Եղիսաբեթիւն առջեւ ելլէ, եւ անոր նամակ մը գրելով սրաին խովութիւնն եւ դառնութիւնը յայտնեց: «Հիմակուան պարագայիցս մէջ ոչ կ'ուզեմ եւ ոչ ալ կրնամ իմ հպատակացս ամբաստանութեանց պատասխան տալ: Պատրաստ եմ տուած խոստմանս համաձայն զձել հանդարտեցընել եւ իմ վարմունքս արդարացընել: Բայց իմ հպատակներս ինծի հաւասար չեն, եւ ասոր համար չեմ ուղեր օտար դատաւորին դատաստանին գլուխ ծուկու ծուկու ծուկու . . . Զեր բաղկաց դիմեցի, համարելով որ դուք իմ մերձաւոր եւ ամենալաւ բարեկամն էք: Իմ կարծեացս համաձայն ձեղի պատիւ մընել ուղեցի, ուրիշ իշխաններէն աւելի զձեզ վերադասելով որ փախստական թագուհի մը նորէն աթոռը նստեցընէք . . . Իմ խորթ եղբայրս ձեր առջեւը հանել թողլ առւիք որն որ ապստամբ էր, եւ ինծի աս պատիւը կը զւանաք: Աստուած չընէ որ ես ձեր բարի անուան բիծ մը գնեմ. . . Կամ թողլ տուեք զիս որ ուրիշ իշխանաց դիմեմ, որոնք քաշած չարչարանքներէս շարժեալ ինծի օգնելու չեն գժուարիր, կամ դուք օգնեցէք . . . , :

Վո թուղթը Եղիսաբեթիւն վրայ քիչ ազգեցութիւն չըրաւ, ի վերայ այսր ամենայնի Անդղիայի պաշտօնեայք երկայն խորհուրդ ընելէն ետեւ որոշեցին որ Մարիամ Եղիսաբեթիւն աբքունեաց մէջ ընդունելութիւն չպահանէ, մինչեւ որ ինքզինք ամբաստանութենէն բայցուիլն չարդարացընէ: Անդղիային դուրս ելլելու խնդիրը մերժեցին, եւ Քարլէյլէն Պոլթըն գղեակը զՄարիամ ասանել տուին, ուսկից որ գժուարաւ կրնար փախչիլ: Աս դղեկէն Մարեմայ թթակցութիւնը Սկովախիայի մէջ եղած բարեկամաց հետ շատ գժուարացաւ եւ փախչելու յշուր բոլորին կտրուեցաւ: Հոս սկսաւ զգալ Մարիամ որ անորոմ Եղիսաբեթիւն ձեռքն ինկած է: Ազատութեան զսպութելուն ճաշակն աւած ըլլալով վերջի բանտարկութեան զարդար լաւած բարկութեան մէջ ինկած: Ճատ զղաց Ս. Անտրէ աբքեպիսկոպոսին խոհեմ խորհրդին չանսալուն Եղիսաբեթիւն ասանկ չարաչար խաբուելուն վրայ դառն կ'արտաստուէր չարիքը գլսուն գալէն ետեւ: Դառն տրտունները կ'ընէր Անդղիայի շահամնդիր քաղաքականութեան վրայ որ զնիքը խաբելով ասանկ գժբախտութեան հասցուց: — Խեղճ Մարիամ մոքէն չէր անցընէր որ խաբեբայ պաշտօնէի մը եւ անհաւատարիմ թագուհւոյ մը մէջ կ'ենաց եւ մահու պատերազմ մը բացուած ըլլաց, որուն մէջ ոչ իրաւունք ոչ արդարագնացութիւն, ոչ հաւատարմութիւն եւ ոչ հաւատքն յաղթող պիտի ելլէր, այլ անի որ զօրաւոր էր տկարին վրայ յաշշակ :

Տայց կրնայ հարցուիլ որ ինչ իրաւամբ Անդղիա զՄարիամ բանտ կը գնէ. ինքն Եղիսաբեթիւն հպատակ չէ. անոր բացայաց հրաւիսելով Անդղիա սաք կոխած է, եւ աս գժբախտ երկիրը գալէն ետեւ նոյն երկրին օրինաց գէմ բան մը գործած չէ, եւ վրան գեր յանցանք մը ցըցուցած ալ չէ: — Ասոր պատասխանն ասանկ կու տան: Մարիամ իսկ զբան Անդղիայի վրայ ունեցած իրաւունքը կը պաշտամէնէր, եւ ոչինչ ընդդէմ է որ ազատութիւնն գտնելու ըլլար նոյն խնդիրը կը նորոգէր: Իրեւ ուղղափառ թէն սերքին եւ թէ արտաքին ուղղափառաց օգնութեան վրայ ապահնելով նորէն գահը նստելուն կ'առնու գննութիւնը բացարձակապէս կը մերժէր:

Խորամանկ Ոէսիլ Մարեմայ հաստատութիւնը տեսնելով ուրիշ միջոց մը մտածեց, որն որ նոյն պէս իր գիտած վախճանին կը հասցընէր, այսինքն առաջարկեց որ դատաստանն ուղղակի Մարեմայ վրայ ըլլաց այլ իր պատասխան հպատակաց վրայ, որոնք եթէ անմեղ ցուցուելու ըլլան իրենց պատիւն եւ իշխանութիւնը պահէն, իսկ ասոր հակառակ թէ որ յանցաւոր ելլեն Մարեմայ թողլ արտւիը ուղիք պատժել կամ անոնց թողութիւնն տալ: Եւ եթէ որ Մարիամ աս առաջարկութիւնն ընդունի, ան ատեն կը խոստանայ Եղիսաբեթ քանի մը պայմանները գնելով Սկովախիայի հպատակները օրինաւոր ճամբար բիշէն գինքը նորէն դահըլ նստեցընէլ: Աս պայմաններէն մէկն էր որ Մարիամ Սկովախիայի մէջ ուղղա-

փառ պատարագը վերցընէ եւ երիցական եկեղեցոյ
տեղ անդղիական կրօնը խոթել տայ: Հերթիս ատե-
նակալը դրեթէ ստիպողական կերպով խորհուրդ-
տուաւ Մարիեմայ որ աս պայմանն ընդունի, նոյնը
16 ատենակալը որոնք որ Մարիեմայ կողմնակիցը էին
խորհուրդ տուին որ ընդունի: Մարիամ ակամայ կա-
մք աս պայմանը ընդունեցաւ, եւ իր կողմնակիցաց
հրատարակեց որ “Թէկպէտեւ ուղղափառ կրօնի մէջ
մէծցած եւ կրթուած եմ, որն որ երկայն ժամանակ
իմ տէրութեանս կրօնն էր, ի վերայ այսր ամենայնի
իմ պատուական քրոջս խորհրդոց կը հետեւիմ, եւ
թէ որ վիճակներս հաւանութիւն տան, ըստ կարի
իմում պիտի ջանամ որ նցն կրօնը (Անդղիականը)
տէրութեանս մէջ տարածել տամ”:

Վարիամ աս առաջարկութիւնն ընդունելէն ետեւ, բանակցութեան կամ քննութեան տեղը Եորք քաղաքը որոշուեցաւ: Աս ծանր խնդիրը որոշող գործակալները Եղիսաբեթին կողմանէ ընտրուած էին Սէօսէքս կոմսը, Ռալֆ Սատէր Սէօսիին մոտերիմ բարեկամը: Մարեմայ գործակալներն էին Լէսլէ Ռոսի եպիսկոպոսը Լիվինսկոմըն, Պյոտր եւ Հերբրիս ատենակալներէն զատ ուրիշ չօրոս հօգի ալ: Իսկ Մորք կոմսին կողմանացութենէն Ներկայ Էին նոյն իսկ ինքը, Մորթըն, Լինսի, Օքքնի եպիսկոպոսը, Տէօմֆէրմինի մեծաւորը եւ Մեթլէնա ուրիշ քանի մը լսորի հոգականներով:

Ըստ բանակցութեան մէջ մանսող իրարու հա-
կառակ կողմանակցութեանց դիտաւորութիւնը եւ ա-
կընկալութիւնները շատ՝ տարբեր էին: Մարեմայ-
դինաւոր դիտումն ան էր որ կորսնցուցած իշխանու-
թիւնը նորէն ձեռք բերէ եւ միայն աս պատճառն
էր որ զինքը շարժեց օտար իշխանութեան մը դա-
տաստանին տակ իր խնդիրը ձգելու, զորն որ յա-
ռաջադրյան այնչափ վարհուրանք մերժած էր, եւ ա-
սոր համար կը պնդէր որ Եղիսաբեթին տուած բա-
ցայսայ խօսուումը որ զինքը նորէն գահը կը նստե-
ցնէ՝ բանակցութեան արձանագրին մէջ դրուի: Խոկ-
Մորրէ հոմմին գլխաւոր նպատակն էր ձեռք բերած
իշխանութեան մէջ ինք զինք հաստատելով իր կող-
մանկիցները ապահովցնել, եւ ասոր համար ինքն ալ-
նոյնպէս Եղիսաբեթէն վստահութիւն առաւ որ եթէ
Մարիամ յանցաւոր ցուցուելու ըլլայ չժողու որ
Մարիամ նորէն Սկովիտի գառնայ: Բայց Եղիսաբեթ-
անոնցմէ բոլորովին տարբեր դիտաւորութիւններ ու-
նէր: Եւ որովհետեւ աս ինդիրը երկու ելք կրնար
ունենալ անոր համար երկուքին նկատմամբ բռնելու
ձամբան որոշած էր: Եթէ որ Մարեմայ վրայ եղած
ամբաստանութիւնները ստուգուելու ըլլան, միտքը
դրած էր որ անոր ամենայն օգնութիւն զանալով
զինքը թագաւորութեան անարժան հրատարակէ: Խոկ-
Մորրէ որ Մարիամ անմեղ ելլէ, եւ միայն թագա-
ւորութիւննը անպիտան կառավարելուն վրայ ինդիրը
մնայ, միտքը դրած էր որ զինքը նորէն գահը նստե-
ցնէ, բայց այնպիտի սեղմիչ պայմաններով որ բո-
լորովին Անգղիպայէն կախում ունենար եւ իր հպա-
տակաց գերիի պէս ըլլար:

Ըստ ինքեան իրին նայելու ըլլանք կը տես-
նէնք որ Եղիսաբեթ աս ինդրյոս մէջ իրբեւ գա-
տաւոր նստելու բնաւ իրաւունք չուներ, բայց երկու
կորմնակցութիւններն իրարու հետ հաշտեցրնելու թէ
պարտաւորութիւն ու թէ կարզողութիւն ունենալով
ամէն մարդ կը յուսար որ միջնորդ մանելով կը հա-
մոզցընէ զՄարիամ որ անցած գացած բաներուն վրայ
քող մը ձգելով իր հապտակաց թօղութիւն տայ,
եւ կամ զապստամբները խրատէ որ անկից վերջո ի-

բենց թագուհւոյն պարտաւոր Հնազանդութիւնը
չղվանան: Բայց ինք ասոնք ըսնելէն զատ նայեցաւ որ
իրենց մեջ անմիաբանութեան ոգին աւելի ես բոր-
բոքէ, զՄորդէ կոմել ի մասնաւորի գրգռեց ինչպէս
որ Անտերալն կը պատմէ որ իբրեւ դատախազ Մա-
րեմայ վրայ ամբաստանութիւն ընէ:

1568ին Օգոստոսի 8ին Մարեմյա, Եղիսաբեթին եւ Մորքէ կոմին գործակալը Եորդ քաղաքը ժողվեցան, եւ Երդում ըստին որ չսահ Աստուծոյց, բաւնաւորապէս, արդարութեամբ եւ ճշնարտութեամբ խօսին եւ վկայեն:

Երբոր ամէն պատրաստութիւնները լընցան,
Մարեմայ գործակալք ամբաստաննեցին զՄորրէ եւ ա-
նոր կողմանակիցները որ իրենց օրինաւոր թագուհեղին
դէմ զէնք վեցցուցին, եւ դաւաճանութեալի Լոշ-
լըլէն բանտ դրին, եւ մահու սպառնալիք թագա-
ւորութենէն հրաժարել տուին: — Ամէն մարդ կը
սպասէր որ Մորրէ աս ամբաստանութեանց դէմ ան-
դարչուրելի եւ բնութեան դէմ գործըլ յառաջ
պիտի բերէ, որով յառաջագցն զՄարիամ վատա-
համբաւած էր, այսինքն Տառնլիին սպանումը: Բայց
Մորրէ ասի չըրաւ այլ Անդղացի գործակալաց քով
երթարով Մարեմայ յանցանաց ապացցյները ծածուկ
յայտնել ուղեց իերիւ առանձնական մարդիկներու:
Պէտք է մոտածել, ըստ, որ իմ եւ բարեկամաց
կեանքը կշեռքի մեջ է, անոր համար հարկ կը հա-
մարիմ թագուհեղին վրայ հրապարակաւ ամբաստա-
նութիւն ընելէն առաջ, ապահով ըլլալ որ արդեք
բերած ապացցյներս բաւական են յանցանքը ցը-
ցունելու, եւ թէ դատաւորը դատավճիւր կու տա՞ն,
եւ թէ արդեք վստահութիւն կու տան իրեն որ
դատավճուէն ետեւ Մարիամ ոչ երբեք գահը պիտի
նստեցնեն: Ասոր վրայ նցն գործակալաց ծածուկ
յայտնեց տասնութը նամակաց թարգմանութիւնները,
զորոնք որ Մարիամ թէ Տառնլիին մահուընէ առաջ
եւ թէ եաբը Պոթուելին գրած ըլլայ: դարձեալ ա-
մուսնութեան երկու դաշնադրութիւնները որոնց թէ
Մարիամ եւ թէ Պոթուել սարորագրած ըլլան, եւ
շատ մը սիրահարական երդեր որոնց համար կըսէր
թէ Մարիամ Պոթուելին խրկած ըլլայ: Անդղացի
գործակալք ասոնց որոշ պատասխան մը չկրնարով
տալ եղիսաբեթին գրեցին եւ նոր հրամանի կը
սպասէին:

Երբոր դատաստանական մանաւանդ՝ մահու եւ կենաց ընթացից մէջ ցուցումներ կան զորոնք հակառակորդ կողմը իբրև յաղթահարու ապացոյներ գործածել կ'ուղէ, սովորութիւն է անեն երկիրի մէջ ուր որ քիչ մ'ալ արդարութիւնն է սկզբունքը տիրածեն, նցներեւ ամբատանելցյն ցուցընել, որպէսզի զանոնք ճանչնայ կամ մերժէ, որովհետեւ միայն անոնք ճանչնալէն կամ ընդունելէն դատաստանի մէջ կրօնան զօրութիւն ունենալ: Հոս տեղվ Մորբէ կոմուրի ապացոյները ծածուկ Անդղիայի գործակալաց հաղորդեց, եւ Մարեմնց գործակալըն անոնցմէ տեղեկութիւն մը չունեն: Եթէ աս նամակները վաւերէն, ինչո՞ւ Մորբէ զանոնք հրապարակաւ հրատարակելու կը վախնար. չէր գիտեր որ անոնցմով դատաստանը լընցուցած կ'ըլլար: Գուցէ ծածուկ գործակալաց յայստեղով իր գրուց ինայել ուղած ըլլայ, որպէս զի անոր անունը չաւրեէ: Բայց նցն ապացոյն սերով չէր մի որ Մարեմնց անունը աղարտել. ուղածէ: Մարիամ ուղած չէր մի որ նցն թղթերը առջեւը դրուեն, բայց մտիկ ընող չեղաւ: Ուրեմն նցն թղթերը սուտ էն եւ Մարեմնց գործք չին, ապա թէ ոչ ըննութեան առջի օրը Մորբէ անոնցմով դիմոր պա-

պանձեցուցած կ'ըլլար: Եւ դարձեալ ինչո՞ւ Համար
Նամակներուն բուն օրինակը չեն բերուիր այլ անոնց
թարգմանութիւնը միայն: Ճշմարտութիւն մը երեւան
Հանելու Համար ասանկ վարմանց եղանակ մինչեւ
Հիմայ եղած չէ:

¶ երբ լսած էինք որ Անգղիայի գործակալք Մորք կոմին աղաւանքով և զիսաբեթին գրած էին եւ պատասխանի կը սպասէին. ասով քննութիւնը բնականապէս կ'ընդ հատէր, բայց Մորք ասիկայ չընելու համար իր վրայ եղած ամբաստանութեան գէմ ուղղակի պատասխան տուաւ ըսելով որ ինքն եւ իր բարեկամք չէ թէ թագուհոյն գէմ զէնք առած էին, այլ Պոմուելին գէմ, որուն իշխանութեան տակ թագուհին ինկած էր, բայց որովհետեւ թագուհին Պոմուելին չէր ուզէր բաժնուիլ, իրենք զինքը անկից բաժնեցին, եւ վերջապէս թագուհոյն հրաժարումը ընդունած են եւ ոչ եթէ բանութեամբ առած: — Թագուհոյն գործակալքն աս անհիմն եւ անզօր ջատագովութիւնը անանկ ցրեցին որ Մորք եւ իր կողմանակիցք խոստովանեցին, ինչպէս որ Անտերալին կը պատմէ, թէ աս տուած իրենց պատասխանը առերեւելոյթ ջատագովութիւն մըն է. թէպէտ եւ երդում ըրած էին Ճմարտութեամբ խսելու, առանց ատելութեան եւ վրէ ժիննդրութեան, մարդկային նկատմանց չնայելով խօսիլ եւ վկայել ինչպէս որ ամենազօր Աստուծոյ առջեւ կը խոստովանէին:

Վամանակներս երբոր Եղիք քաղքին մէջ
բանակցութիւնները կ'ըլլային, Սկզբանիայի մէջ երկու
գլխաւոր կողմնակցութիւնն կազմուեցաւ: Առջինը թա-
գաւորին կողմնակցութիւնն էր՝ որուն գլուխը Մորք
կօմնն անցած էր. իսկ երկրորդը թագուհչոյն՝ որուն
գլուխն էր Շամելլըց, որն որ Քիչ մ'ա-
ռաջ Գաղղիայէն գարձած էր: Երկու կողմնակցու-
թիւնկ ալ խաղաղութիւն ընելու բազմակը կը ցուցը-
նէին: Գիտէր Մորք որ իր բերած ամբաստանու-
թեանց գիմացն իրեն եւ իր բարեկամաց դէմ աւելի
զօրաւոր ամբաստանութիւն պիտի ելլէ, որուն ապա-
ցողները աւելի հիմնական էին:¹

Եթէ որ յաղթուելու ըլլար անտարակոյս
իրաւամբ բարկացած քրոջը սրտմուռթեան զոհ պի-
տի ըլլար, իսկ եթէ որ յաղթելու ըլլար դարձեալ
իրեն օգուտ մը չէր ըլլար, օրովհետեւ մանուկ թա-
գաւորը հիւանդագին ըլլալով երկարակեաց կենաց
յշս չէր տար, եւ ըստ յաջորդութեան իրաւանց
թագաւորութիւնը Շամելլըց դքսին պիտի կյար
որն որ իր մահուչափ թշնամին էր: Ասոր համար Մա-
րեմայ վրայ ըրած ամբաստանութիւնները ետ առնել
եւ խորհրդանոցին վճռով դիմքը անմեղ հրա-
տարակել տալ, եւ տարեկան մուտք մը իրեն կա-
պել տալ ուղեց, թէ որ Մարիամ թագաւորութե-
նէ հրաժարումը նորէն հաստատէ կամ գէթ թա-
գուհեց տիտղոսը պահելով Անդղիայի մէջ մնակելու
յանձն առնու, եւ իրենի (Մորիէ կոմիին) Սկովտիայի
կառավարութիւնը թողու: Իսկ Շամելլըց դուքսն
ասոր հակառակ Մորիէ կոմիին խորամանկութիւնը
գիտեալով, եւ Կինոքս գերդաստանին թագաւորու-

*.) Առ նաև ակաց վատերականութեան կամ սոսութեան վայ այնպիսի մէկը իր նորհրդագութիւնը ըսած է, որն որ նցներուն վայ զատասան կարելու, վճակի մէջն էր, այոնինք Սէօսկը կոմըն նոյն բանակցութեան մասնակիրէն մէկը. թէ որ Մարտենը ամբասանիշները նոյն նամակներէն ասպազոցներ տուներով զինքը Տառնլին սպանութեան յանցաւը Հրամատակի կ'ուզեն, ան ատեն զանոնոր որ բանակչն էն ետեղ կ'ըստ նոյն նամակներով պամաստանիշներէն շատերը սպանութեան հաղորդ ամբասանել. եւ ան ատեն շատ դժուար կրնան իրենք զինքն պատասխանել, ինչու որ թափուհուն պատասխաները ամէն կողմնան մասնելով շատ յալթուարոց են...»

թեան վրայ նոր ստացած իրաւունքներէն վախնալով, կը պահանջէր որ Սկզբանիցի կառավարութիւնը նորէն Մարեմայ ձեռքը տրուի: Բայց պատրաստ էր միանգամայն մանկահասակ իշխանը Անդղիս խրկելու որ Եղիսաբեթին քով կրթուի, եւ յանձն առաւ որ Սկզբանի աղատ ընտրութեամբ աղնուականաց ժողովքով մը կառավարուի, որուն մէջ իւրաքանչիւր աղնուական իր աստիճանին համաձայն նիստ ունենայ: Շաթելըց դուքսը ասով ուրիշ բան չէր ուզեր, բայց եթէ գլուխոր իշխանութիւնը ձեռք բերել: Անոր համար Սէօսէքս կոմնը նոյն ատենլ աղէկ զրուցեց որ աս կողմանակցութիւնները ոչ թագուհույն եւ ոչ մանկահասակ թագաւորին բարիքը կը բաղձան, հապա իրենց շահուն կը նային: Ասոր նման Նորֆոլք դուքսը զրուցեց որ ոմանք իրենց շահը ապահովցընելու ետեւէ են, եւ իրենց վախճանին հասածին պէտ ոչ թագուհին եւ ոչ իշխանը կը հոգան:

Ա Հ Բ Ա Բ Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ե

Բարձր լիբանց վրայ ելլելու դրաւարձութեանցեւանոնց հետ
կապուած գոյուարութեանց, աշխատութեանց եւ վասնուց
վրայ: Եւրոպայի քանի մը բարձր լիբանց վրայ գեռ. նոր
ժամանակներս ելլավներ եղան: — Մոնղոլն, Մոն փեր-
տիւ, Ալպներ, Օրթլէր, Արարատ եւ Վատան Փիլ լիբանց
վրայ ելլելու ստորագրութիւնը:

Ապաց տէրութեան վերաբերող բարձրագաւառ-
ուաց մէջ ճամբորդութիւնն եւ բարձր լերանց վրայ ելլելը
բնութեան բարեկամաց համար աննուածելի գրգիռ եւ
մեծ զօսանք կը պատճառէ: Ասանկ տենջանքներ ան տե-
սակ բաղանաց տակ կ'իյնան զորոնք շատերը իրենց որտին
մէջ կը կրեն մինչեւ որ յարմար առթին մէջ յարդիւն
ածեն: Գիտութեանց փոյթը քննչաց յանդուգն սկի-
ները կը գրգռէ, դժուարութիւններն եւ վտանգները զի-
րենք չեն վախցըներ: Ասոր վրայ աւելցնելու է ան ուեպ-
հական գրգիռն որն որ երկլիքս ամենաբարձր տեղեաց այ-
ցելութիւն ընելու ճանապարհորդները կը գրգռէ,
այսինքն ան փառասիրութիւնն որն որ շատերուն համար
գիտուոր պատճառներէն մէկր կ'ըլլայ:

Ուշ որ բարձրութիւնները մշտնջենաւոր ձեան
դժէն շատ վեր են եւ իրենց վրայ շատ կարծ ժամանակ
կրնայ կեցուիլ, հասարակօրէն ասանկ տեղը ելլելը գե-
տութեան համար շատ նուազ օգուտ մը կ'ունենայ:
Համբաւաւոր Սոսափրին՝ Մոնպլան լերան վրայ ըրած
ճամբորդութիւնն աս տեսութեամբ միայն նշանաւոր է.
իրեն նմանովներան մասնաւոր շնորհակալութեան պար-
տականութիւն մը չունինք, ինչու որ անոնց աշխա-
տութեան եւ տաժանայ արժանի բան մը յառաջ բերած
չեն: Ասոնցմէ ոմանք Մոնպլանի սարը համելչն եւ քանի
մը բուպէ կենալէն ետեւ վար իջնալ սկսան, իրենց միայն
միայնակ քաջութիւնը և վեր ելած համարուելուն վրայ
էր: Գիտութեան նպատակին համար չեղաղ լերանց վրայ
վտանգաւոր ճամբորդութիւնները շատ պախարակելի են,
ինչու որ վախճանապարկ վտանգաւոր ձեռնարկութիւն
մըն է:

“Կնտարակցու Մոնղալանին վրայ ելած պիտի ըլլաքու ասիկայ սովորական հարցում մըն է որն որ հասարակօրէն անոնց կը ըլլայ, որոնք Շամունի ձորէն անցնելու առիթու նեցած են. մտերիմ բարեկամք կը զարմանան եւ չեն կրնար ըմբռնել թէ ինչո՞ւ համար մեր ելած չեն (թէ որ չեն ելած): Սրտի մեծ ցաւով պատասխան կ'առնուն որ քանի մը պարագաներ պատահած են, որոնց համար լեռան վրայ ելլելու ձեռնարկութիւնը հարկ էր զանց առնել: Երկայն տարիներ կ'անցնին մինչեւ որ մէկը բարձր Ալպեանց վրայ ճամփորդութիւն մը յաջողցընէ: Այսպիսի ձեռնարկութեան գժբախտ ելլէն՝ որով առաջնորդներ վասնդած կամ խսուցներու մէջ ինկած եւ հիւսէ մը ծածկուած իրենց մահը դատած են, ապագայ քանի մը տարիներու համար երկիւղը կը տիրէ: 1786էն սկսեալ՝ որ տարին որ Մոնղալանին ասրը առջի անդամ ելլսեցաւ, հազիւ ՅՅ ճանապարհորդք՝ առաջնորդները մէջը չհաշուելով՝ առ լերան բարձր գագաթը ելան:

Իւրձր լերանց վրայ ելլելու գժուարութեանց եւ անհարթութեանց, վտանգաց եւ աշխատութեանց զրոյցները, գժբախտութեանց պատմութիւնները թէպէտ եւ քիչ մը չափազանց երեւան, ի վերայ այսր ամենայնի տարակցու չելերյցներ որ բազմատեսակ արգելքներ եւ գժուարութիւններ նոյն իսկ ամենայանդուգն ճանապարհորդներն ալ զարհուրանօք կը լեցընեն եւ ձեռնարկութենէն յետո կը կեցընեն:

Ամենէն յառաջ քննենք ան ճամբաները զորոնք որ վեր ելլելու ատեն ընելու ստիպուած են: Գետին մըն է ուր եւ ոչ քայլափոխ մը ապահով է, ուր եւ ոչ ընտրութիւն մը կրնայ ըլլալ հոս կամ հոն կոսելու. այլ անսորչ առեղ մը ուր եւ ոչ ստիգ վրայ կապուած սրածայր երկաթները կուռան մը կը գտնեն: Առլեք՝ նեղ երկու ժայռի պատերու մէջ եւ զառ ի թափ անդանդներու վրայէն անցնելու են, իրարու վրայ գիզուած սրածայր անհիւնաւոր վէմերուն վրայէն մագլելով անցնելու են: Կեղ ճամբաներ որոնք զառ ի վայր անդնդոց քովիչն կ'անցնին, ուր սիսալ քայլափոխ կամ գլխու պտոյս զիրենք գարահոս գահավէժ կ'ընեն: Երկայն ժամեր ժայռերու վրայ մագլելով քալել, ժայռէ ժայռ այծերու պէս ցաթիկէ, շիտակ պատերու վրայ ելլել, գլխու պտոյս պատուածուող բարձրութեանց եւ արագ վազող լեռնական գետերու վրայէն անցնիլ քիչ բաներ չեն: Աւելի բարձր տեղեր դիմացը կ'ելլեն ձեամբ եւ կոտրտած սառուցի կտորներով երկայնատարած դաշտեր: Հարթատեղոյն վրայ գեղեցիկ կապցու սառուցի աշխարհներով որոնց վրայ թանձը ձիւնէ խշտիներ յեցած են կամրջաձեւ: Աննաւաճելի բռնութենէ մը ճանապարհորդք ասանկ տեսուրանաց ափ ի բերան կը կենան ու կը զմայլին, բայց առաջնորդին աղղարար ձանը կը ստիպէ զիրենք որ յառաջ երթան: Սառուցի դաշտաց վրայ խոռոշաձեւ մէղ զքերը թէ որ նեղ են, վրայէն գիւռ բարձրական կը կամ կը կամ կը կամ կ'անցներ:

Քամիքով դրած կամրջի պէս վրայէն կ'անցնուին: Կ տեղիս տեղիս մէղ զքերու վրայ սառուցի կամ ձիւնէ կամուրջներ կան, ասոնց վրայէն ասհելով անցնելու է, բայց ընդարձակ անդնդոց վրայ՝ որոնց խորութեան չափը աչքը պարապ տեղ կը փնտուէ, շան տեղ լեռնաձեւ սառուցի կտորներ կամրջի տեղ կը ծառայեն, որոնք աս խոռոշներու մէջ ինկած եւ բռնուած են, ասդին անդին սառուցի ծայրեր կամ կողեր տեսակ մը յենարան կը կաղմեն աս վտանգաւոր, նեղ եւ շարժուն կամրջաց, որոնց վրայէն մեծաւ զդուշութեամբ անցնելու է, ինչու որ ինչպէս շատ օրինակներ կան առջի քայլափոխին ճաթած են, եւ ահրելի որոտմամբ անդանդը գահավիժած: Զիւնեղն կամուրջները որչափ որ օրուան չերմութիւնը կ'աւելնայ այնչափ ալ աւելի վտանգաւոր կ'ըլլան, հաղիւ տասուերկու. Հոդի վրայէն կինան անցնիլ. ինչու որ կամուրջը կը տկարանայ ու մէղ զքեր կը ստանայ: Կան մէղ զքեր որոնց վրայէն չիկնար անցնուիլ կամ ցաթկուիլ, եւ այնչափ երկայն են որ աչքով իրենց ծայրը չխտենաւիր: Վեռնական ճանապարհորդաց խումբ մը տեղ մը համենելու ըլլալոց, ուր որ ամէն կողմը գէզագէզ սառուցի կտորներ տարածուած են, ուր ամէն քայլափոխին մէղ զքեր եւ վտանգաւոր անգունդներ մէծ զդուշութիւն կը պահանջէն մանաւանդթէ յառաջ երթալն անկարելի կ'ընեն, առաջնորդք իրենք զիրենք եւ ուրիշ ճանապարհորդները իրարմէտ տասուերկու ոսք հեռու անջուպետութեամբ զօրաւոր չուանի մը կապէն, զրին որ մէջ ըլլան կամ կուրծքէն կ'անցընեն: Ամենէն փորձաւու առաջնորդներէն երկուքը որոնք մեծ յաջողակութիւն եւ մարմնոյ ուժ ունին, աս երկայնաձիգ տաղանին գլուխը եւ վերջը կ'անցնին: Առանկ զդուշութիւնները շատ պիտանի են, ինչու որ ճանապարհորդներէն մէկը կամ մէկալ կը սահի կ'իյնայ եւ չուանի վրայ կախուած անդունդի վրայ կը տատանի: Մեծ զդուշութեամբ յառաջ երթալու են, եւ եթէ որ մէկը անդունդ մ' իյնայ, մէկաները պէտք չեն չուանը իրենց քաշել մինչեւ որ իրենց ստիգ աղէկ կուռան մը չգտնեն եւ ապահովանան որ վտանգ մ' իրենց չիհամնիր: Ասմէք վայրկեաններ են ուր մէծ հոդաց ներկայութիւն կը պահանջնուի: Թէ որ առանձինն առանձինն, այսինքն իրարու հետ չկապուած, ձիւնեղն գաշտի վրայէն անցնելու հարկ ըլլալ պէտք է որ քայլ առ քայլ ամէն մէկի նախական մէջ անցնելու ի կախ չընենելու ըլլալ մինչեւ որ օգնութիւն հասնի: Երբեմն հոս կամ հոն իրենց զիմացն առլեփ սառուցի պատեր կ'ելլեն, քսան եւ աւելի սաք բարձրութեամբ, որոնց վրայ տապարներով աստիճաններ փորելու են. տաժանելի եւ միանգամայն վտանգաւոր զդուշութիւն: Առաջնորդներէն մէկը մագլելով վեր կ'ելլէ, եւ ճանապարհները իրար փոփոխակի վեր կը քաշեն չուանով:

Օդի խոռոշիւթեան մէջ հետզետէ յաջորդով վտանգութիւնը մարդկային մարմնոյ վրայ աղբեցութիւն չըներ, բայց թէ որ յանկարծ փոփոխակի վեր մը մանելու

բլայ, զոր օրինակ բարձր լեռանց վրայ ելեւլու ատեն, ան ատեն տակաւ առ տակաւ երակին հարուածը կը շուտնայ մաղձը կը յուղի, փսխելու տրամադրութիւն եւ տո հասարակի քիչ կամ շատ բոլոր մարմնոյն վրայ անհա- մութիւն մը կը տիրէ: Աս երեւոյթները լեռանց բարձրու- թեանց համեմատ պէսպէս են՝ վեր ելաղներուն մարմնոյ տրամադրութեան եւ վեր ելեւլու ատեն ներկայ պարա- գայից նայելով: Թէ որ բարձրութեան մը, զոր օրինակ 9000 ոսոք բարձր տեղուց մը վրայ մէկը հասնելու ըլլայ, ան ատեն մարմնոր կը վշատի կը թուլնայ կը թականայ բայց միանդամայն ալ կը գրգռի: Անսուածելի քնացկո- տութիւն մը մտածութիւնն ու զգայութիւնը կը թմբե- ցընէ եւ միանդամայն միաբը կը գրաւէ ամէն վտանգ- ները մոռնալու որոնք ամէն բոպէ կը սպառնան: Աս “քնանաւալու միտումը, դաշտավայրի վրայ եկող քնացկոտու- թենէն բոլորովին տարբեր է, մարդ կը կարծէ որ ամէն բոպէ մարելու վրայ է, կերակուր ուտելու զլուռում մը կը զգայ թէպէտ եւ շարժման ջերմութենէն եւ աշխատան- քէն տողորեալ կուրծքը թէթեւ եւ զովացուցիչ ընկե- լեաց հարկը կը զգայ: Շատ բարձր տեղերը հոտառու- թեան եւ տեսութեան զգայարանքը կը որանան ու կը բա- րակնան եւ մարմնոր թէթեւ կը զգացուի, ճանապար- հորդը կը կարծէ որ կը վերանայ, ոտքը գետինը չիշօշավեր, այլ օդոյ բարակ անջրապէտութիւն մը զինքը ձիւնեղէն ծածկութէն կը բաժնէ որուն վրայ որ կը քալէ:

Աշխատութիւնները, արդելքները եւ վտանգները
որոնք վեր ելլէլու ատեն կ'ընկերանան եւ որչափ որ կ'ել-
լցուի կ'աճին, շատերուն քաջարտութիւնը կը կոտրեն։
Յսդնութիւն եւ անզօրութիւն՝ հոգւց ամէն կարողու-
թիւնները կը բթացընեն։ Արտորնօք կը բաղձացուի
նպատակին՝ լերան գաղաթին համփլ, բայց ամէն քայ-
լափոխին աճող յոդնութիւնն ու վատութիւնը յաջո-
ղութեան վրայ յուսահաս կ'ընեն։ Միայն անվեհեր եւ
զօրաւոր առաջնորդաց քաջարտութիւնն իրենց հոգի
կու տայ։ Ասոնց հաստատ կամքը, պատրաստական ծառ-
ւայութիւնն, անխսնջ մոտադրութիւնն եւ հաւատարիմ
հոգացողութիւնն, ըրած յուջակութիւնն եւ հոգւց
ներկայութիւնն ամենուն զարմանքը կը գրգռեն։ Իրենց
օրինակաւը կը ջանան անոնց՝ որոնք որ իրենց առաջնոր-
դութեան յանձնուած են, ան վստահութիւնն եւ քաջա-
րտութիւնը տառակ որով որ իրենք լեցուած են։ Մոնալան
լերան վրայ ելլող առաջնորդները չեն թէ շահու համար
ասանկ ծանր ձեռնարկութիւններ կ'ընեն, ինչու որ վտան-
գաց մեծութիւնը եւ իրենց անպատճելի անձնանուիրու-
թիւնը առած առակին հետ ամենեւին համեմատութիւն
չանի, այլ պարզ առոր համար որ իրենց վրայ վեհերո-
ւութեան բիծ մր չգրուի։ Պիտ'ո՞ր շարունակուի։

וְכֹה תִּשְׁמַע יְהוָה

**Զգեստեղինաց եւ ուրիշ բաներու բիծերը մնպրելու
միջոց:**

Աւշակի աղը՝ որ է անուշադր (հշտը) իբրեւ բիծերը
մաքրելու նիւթ մը գեռ անցափ Հաստակ Ճանչուած էլ, բայց

փորձով տեսնուած է՝ որ գունաւոր կերպաններէն բիծերը ջըն-չելու շատ ընտիր միջոց մնն է, մանաւանդ՝ թէ որ ամեննելին ջրի մէջ մտած կամ լուացուած չեն։ Տար մաս ջրն մէջ մէկ մաս անուշագրի ողի (հէլուր բա-հա-ս) խառնելին եաքը՝ կրնան մէջը բրտէ զանկապաններ լուացուիլ ու ամէն աղտէ ու արա-տէ մաքրուիլ։ Սպինակս եւ քրտանքէնու մասքերուն աղտէն կամ ճարպէն աղտառած զգեստի օձիքը նպանվիս ջրի մէջ լուացուե-լով՝ ամէն աղոյը կր կորսունցընեն։ Եթէ նոյն օծիքը կարմր չուխայէ է, ու չուխան իր բուն գոյնը կորսմցուցած կ'երեւայ։ պէտք է նոյն ջրին մէջ քիչ մը քացախ խառնել ու այնպէս լուալ։ Խոնաւառթենէ կամ փորփոսէ (Ք-Ֆ) բժաւորած ճա-մուկը (Քանչէն) եւ ուրիշ մետաքսեղինները մաքրելու համար պէտք է 16 մաս ջուր ու մէկ մաս անուշագրի ողի խառնել ու անանկ լուալ։ Հագուած կամ գործածուած մետաքսեղին զգեստանները մէկ մաս անուշագրի ողի 10 մաս ջրի մէջ խառնե-լով պէտք է լուալ։ Այնպէս եւ մետաքրեղին ժապաւենները (+րթել) ու լուացուելու յարմար ըլլալ կաշիչ շնուրած ձեռ-նոյնները մէկ մաս նպանվիս ողի 8 մաս ջրի մէջ խառնելին ետք լուալու է։ Ձեռնոյնները մաքրուելին ետքը քիչ մը կ'ուուին, անոր համար երկու օր թող տապէն ետքը՝ որ աղէկ մը կախուղ-նան պէտք է անուշ ջրի մէջ լուալ ու բաց ողի մէջ կախել՝ որ չորնան, որով չէ թէ միայն մաքրու այլ եւ տաշօտընէ աւելի կակուղ կ'ըլլամ։ Մագաղաղթէ ու խողի կաշիչ շնան զրոց ծած կոյթները մաքրելու համար անուշագրի ողին շատ ա-ղէկ միջոց մնն է, որն որ սպունդով պէտք է կատարել։ Այն-պէս եւ նոյն ողին կը մաքրուին ճանճինստուած-քին աղտառած լամթէ նկարները, ու անոնց շընմանինները (Քրչէն), սենեկի կահճը, ներկուած գուներն ու պատուհանները, եւ այն։ — Կործածուելով տկարացած անուշագրի ողին մէջը քիչ մը երած ու մարած կիր ձգելով՝ կրնայ նորին գործածելի ըլլալ։

Գործածուած մետաքսելէն զգեստները յարգաբելու
միջոց:

Յիսուն տրամ գինայ սուղոյն մէջ պէտք է մէկ տրամ՝
մազտաքէ լուծանել, մետաքսեղէնը լաթով շխտակ տախտակի
վրայ՝ տարածել, ու սպանդ մը այս սովորին մէջ թաթղէնով
մետաքսեղէնին մէկ մասը շինել, ետքը նոյն մասը չափառոր-
պէս տաքցած ողորկիչ երկաթով (էտիւ) չորցնել. որն որ
մազտաքէն խժաւոր մասանցը համար քիչ մը դժւարութեամք
կըլայ, բայց վարդութեամբ կինայ նոյն գուռաքառութիւնը յաղ-
թուիլ: Աս միջոցով մետաքսեղէն զգեստը նորէն փայլունու-
թիւն մը կը ստանայ, որն որ՝ (անձրեւէն) թռչելու ալ ըլլայ
չիկորսուիր:

Մետաքսեղէնի եւ ուրիշ կառավերու վրայ ոսկիէ ու արծաթէ զարդեր տպելու միջոց :

Մետաքանդկներու եւ ուրիշ լը բարակ կառաւեղիներու վրայ արծաթի ու սովոր թիթեզով (Հարահ) այլ եւ այլ զարդեր տպելու համար պէտք է ջրայ մէջ գինուոյ ուղով լուծուած ու ետքն չըրցուած դաճի խէժի կամ լըրացի (Քաշ) փաշին կառաւեղինեն զարդ տպուելու մասերուն վրայ բարակ ցանել անոր վրայ սովոր կամ արծաթի նուրբ թիթեզով զգուշութեամբ դնել ու անոր վրայ զարդերուն երկամթի կազմագործ աղջկ մը տաքրունելին ետքը՝ կոխել կամ առել։ Առ ընելին ետքը կազմագործն կամ տպուած զարդէն դուրս մնայած փոշն ու թիթեզով պղոտիկ կակուող վրձնինվ մը մէկ դի թօթուել։ Ոսկոյ կամ արծաթի թիթեզով տեղ կընայ նաեւ առ մետաղներուն փոշին գործածուեի։


Քթանը կակդադրնելու եւ աղնուացրնելու միջոց :

Երբ 150 տրամա քթանին վրայ Յ տրամփ չափ ձեւթ պէտք
է սրակել, ու աղկաղին (դաշել Առ-ըստ որ է բռումքըն ելուծ մնիսիր.)
Հետ խառնած աճառի ջրին մեջ եփել, եռքէն ջրով բռւպ .

ու քիչ մը քացախի թթուով խառնած ջրի մէջ նորէն եփել: Աերջը պէտք է քթանը աղէկ մը լուալ, որով եւ շատ կակուղ ու մեսափսի նման կը ըլլայ, Կ'ազնիւնայ եւ դիւրաւ կը մանուի:

Լոյժ սոսինձ (Յունիոն) պատրաստելու կերպ:

Զափ մը ջուր նոյնչափ զօրաւոր կամ բարկ քացախի հետ խառնելին ետքը՝ պէտք է մէջը փայլուն ու աղէկ կոզմնխյի սոսինձ կամ ջրի պէտք պայնաւ գոտող (Հունի), ու անոր քառ-որդին չափ ալ բարկ դինւայ ողի (աճու), քիչ մ'ալ պաղէղ (լուսա) խառնել: Աս խառնուորը կը ըլլայ ընափ սոսինձ, որի որ մէջը գոտուողը քացախին զօրութեամբն իր լուծութիւնը կը պահէ, որով եւ առանց ուրիշ պատրաստութեան կինայ մշտ գործածուիլ: Սուու մարգարիտ շնորհերն աս աեսակ լոյժ սոսինձ առանուութեամբ կը գործածեն: Նաեւ փայտի ու մետաղներու վրայ մարգարիտ գաղտակուր (Կերեֆ), եղջիւր, նեցի (Կուշ), եւ ուրիշ ասոնց նման բաներ կպցունելու համար շատ աղէկ կը ծառայէ:




Զ Ո Ւ Ա Բ Շ Ա Լ Ի Ք

Հնարապէտ ժառայ:

Պարոն մը իր ծառան խաւրեց որ երթայ՝ պարտէ զը հաստատած արեգակնային ժամացուցին նայի թէ ժամը քանի է: Ծառան շուտ մը կ'երթայ ժամացուցին քուր՝ քանի մ'անուամ անոր բուրակը կը դառնայ կը նայի, վերջապէս չկարենալ իմանալ թէ ժամը քանի է, զգուշութեամբ կը հանէ ժամացոյցն իր պատուանգանին վրայէն ու կը բերէ տիրոջը իսուցը, անոր առջին կը զնէ ու կ'ըսէ, “Տէ՛ր իմ, Հրամանքդ անձամք նայէ տես ժամը քանի է, ես չկրցայ բան մ'իմանալ”:

Խնելացի տղայ:

Գեղացի կնիկ մը իր որդին գեղչն քիչ մը հեռու կեկ քազաք մը խաւրեց ուսման համար, ուր տղան քիչ մը աւեն պիուոր մնար: Ճամբաց գրած ու երթամ բարով ըսած աւենն իրեն ապագրեց որ՝ քաղաքը հանելուն պէս իրեն նամակ մը խաւրէ: Ցղան մօրը հրամանը միտքը պահէլով՝ քազաք հասնելին երգը շուտ մը զնաց գործոցը վարպետին աղաչեց, որ երթէ աւելորդ ու հարկաւոր ըլլայ նամակ մ'ունի իրեն տայ: Վարպետն աս իմուգիբնին պատճառն ու վախճանը շխմանալով՝ տղուն հարցուց թէ այն նամակն ինչ բանի պիուոր գործածէ: Ցղան ալ միամութեամբ պատասխանեց: “Մայրս իս ճամբաց գրած աւենն ապագրեց՝ որ հոս համածիս պէս իրեն նամակ մը խաւրեն: ուսորի ձեզմէ անոր համար նամակ մը կը խնդրեն” որ մօրս հրամանը կատարեն:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Քանի որ պատճառները կեցած են մի եւ նոյն գործքերը յառաջ կը բերեն. ինչպէս փուշեն խաղող ու տատասկէն թուղ չիկնար քաղութիւ. այսպէս ալ խոսական յեղափոխութեան ուղարկութիւն ծառեն, բարի բան մը չիկնար յուսացուիլ: Եւ ով որ չիհամատը բերած պայտըն համէն ծառն ինչ ըլլար կինայ ճամնալ: Գրեթէ երկու տարիէ ի վեր եւրոպայի մէջ սկսած թէատրոնական տեսարանն տեղը՝ Սարդինիան ու խաղացոյը թագաւորն է, իսկ խաղացընուները՝ Անդղան ու Գաղղիան են: Ի հարկէ առ երկու մէջ տէրութիւնները միշտ մի եւ նոյն եղանակը չեն կրնար զարնել. անոր համար խաղացոյին ալ գժուարին եր խօսքն ու գործքը ու ամէն շարժմանքը անոնց յարմարյնել եւ երբեմն անհամոյ ըլլալ: Վերջի ատեն ներն ալ ըստ բաւականին վարժած ըլլարվ թագաւորը՝ սկսած իր գիտածին համաձայն խաղալ. արտաքուստ այնպէս կ'երեւար

որ իր բանած ճամբուն ոչ Անդղան եւ ոչ Գաղղիա գոհ ըլլայ, բայց ասոր ալ խաղ ըլլալ ո՞վ չկիտեր: Աս ամէն եղածէն աս երկու մէջ տէրութիւնները ինչ շահ ունին յայտնի չխահանութիւնը ու մարդկային ազգն իրաւունքը դրօշակը բացած առջևնեն կ'երթայ: ու ասոր տակը ոսք երած ու գեռ երելու աղքեր պաշտպանութիւն գտնելը կը հրաւիրուին. աս գեղեցիկ խօսքերով ժողովաւրգները երշակէ ընելու աստենինի գործքով ուղարկի ու անուղղակի իրեկը անոնց վրայ կ'եշխնեն, ու մէկը մէկալին իշխանութիւնը կը յափշտակէ: Աս մասին մէջ երկուքն ալ իրարմէ վար չեն մնար: Անդղիային նայելով՝ Գաղղիան աչքի զարնող նիւթական շահ ալ ունեցաւ նէ, իրար ալ արիւն թափեց ու իրաւունք ստացաւ, բայց աս գարը իրաւանց դար չըլլարվ կը կարծուի որ Անդղիան ալ մնած օրսի մը կը պատահ: Խեղճէ Խտալիան չորս հինգ իշխանները իրմէ մերժեց. Հիմակաւան ունեցածն ալ մը չէ:

Ետքի թիւերնուս քաղաքական մասին մէջ ըսինք որ Կարիպալսին Կէտապոլիս մտաւ ու թագաւորը Կայեդա բերդին մէջ փախաւ: Ասով ամէն բան լըննացած ու Կարիպալսին տէր եղած կը համարուելը. թագաւորին ամէկէ Սպանիա փախչելը չստուգուելին ի զատ վերջի լըներուն նայելով՝ սկսաւ նոյն կայեցէն իր զօրութիւնը ցուցընել. հետն եկած զօրքին ետեւէն սկսան ցրուած զօրքին մէջնէն հաւատարիմները գալ այնպէս որ հիմա 60 հազարի չափ ընտիր ու մատնիչներին ազատ զօրք իր հետը կամ մեռնելու կամ՝ յաղթելու պատրաստ կեցած է, ու տեղ տեղ ալ սկսան Կարիպալտեանները զարնել ու յաղթել, անոնցմէ երկու հատ ալ զօրապետ գերի բռնեցին: Կարիպալտին որն որ Կէտապոլոյ մէջ խաժամուժ ամբոխն ավանն այիւ ընդունուեցաւ, որուն ինենթութիւնը 7, 8 օր տեւեց, հիմա կը տեսնէ որ առաջին սէրը չկայ, ու ժողովուրդ մը կառավարելը սոք հանելին աւելի գժուարին է: Ստոյդ թէ սուտ չիփացուիր, իր ու կ Քալուրին մէջ անիշխան մնացած տեղերը Սարդինիայի հետ միացնելուն մէջ երկպատակութիւնը մը ծագեցաւ. առջին կողէ ու կուղէ որ Խտալիային ընդհանուր միութիւնը ամէն կողմէ ազատելու պիտիք է որ ըլլայ: Մածնին եւ ուրիշ հասարակագուստին կարիպալտին չափուցընեն որ երկու կողմն ալ փառաց ու պատռույ կիրթէն աղատ չէ, որովհետեւ ամէն մէկուն կարծեաց պաշտպանութեամբ համար տեղ տեղ արիւն թափուելու սկսաւ: Խտալացիք իսկ չէն գիտեր որ իրենց արիւնն այսաշափ աժան ու անարդէ եղիւր: Տեղ մը՝ մայն Կէտապունը շաղաղակելը 62 հոգւոյ կեանիքը արժեց:

Կէտապոլիս ու Սիկիլիա գանակը կ'եշխնէ, իրաւունքը՝ հզորագունին է. առջի կարգիք ընտանիք բոլոր իտալիայէն գուրս առաջած են, երկրորդ կարգինները գեղեցրը ցրուած, քաղաքը՝ միջին ու ստորին կարգի մարդկիններուն ձեռքն է, բայց ասոնց ալ իշխանը սրիկայներն են: Տեղ տեղ սկսան աչքերնին բառնալ բառնալ գիտելու պիտիք է: Որչափ ալ սինծու բան մը կ'երեւար, վերջի օրերուն գէպքերը կը ցուցընեն որ երկու կողմն ալ փառաց ու պատռույ կիրթէն աղատ չէ, որովհետեւ ամէն մէկուն կարծեաց պաշտպանութեամբ համար տեղ տեղ արիւն թափուելու սկսաւ: Խտալացիք իսկ չէն գիտեր որ իրենց արիւնն այսաշափ աժան ու անարդէ եղիւր: Տեղ մը՝ մայն Կէտապունը շաղաղակելը 62 հոգւոյ կեանիքը արժեց:

Կէտապոլիս ու Սիկիլիա գանակը կ'եշխնէ, իրաւունքը՝ հզորագունին է. առջի կարգիք ընտանիք բոլոր իտալիայէն գուրս առաջած են, երկրորդ կարգինները գեղեցրը ցրուած, քաղաքը՝ միջին ու ստորին կարգի մարդկիններուն ձեռքն է, բայց ասոնց ալ իշխանը սրիկայներն են: Տեղ տեղ սկսան աչքերնին բառնալ բառնալ գիտելու պիտիք է: Որչափ ալ սինծու բան մը կ'երեւար, վերջի օրերուն գէպքերը կը ցուցընեն որ երկու կողմն ալ փառաց ու պատռույ կիրթէն աղատ չէ, որովհետեւ ամէն մէկուն կարծեաց պաշտպանութեամբ համար տեղ տեղ արիւն թափուելու սկսաւ: Խտալացիք իսկ չէն գիտեր որ իրենց արիւնն այսաշափ աժան ու անարդէ եղիւր: Տեղ մը՝ մայն Կէտապունը շաղաղակելը 62 հոգւոյ կեանիքը արժեց:

Կէտապոլիս ու Սիկիլիա գանակը կ'եշխնէ, իրաւունքը՝ հզորագունին է. առջի կարգիք ընտանիք բոլոր իտալիայէն գուրս առաջած են, երկրորդ կարգինները գեղեցրը ցրուած, քաղաքը՝ միջին ու ստորին կարգի մարդկիններուն ձեռքն է, բայց ասոնց ալ իշխանը սրիկայներն են: Տեղ տեղ սկսան աչքերնին բառնալ բառնալ գիտելու պիտիք է: Որչափ ալ սինծու բան մը կ'երեւար, վերջի օրերուն հանելու աշխատակին մնացած յարմարյնել եւ երբեմն անհամոյ ըլլալ: Վերջի ատեն ներն ալ ըստ բաւականին վարժած ըլլարվ թագաւորը՝ սկսած իր գիտածին շաղաղակելը 62 հոգւոյ կեանիքը արժեց:

անոր բարիկութեան չանդիսիք: Կաթոլիկոն կպյորը ճամփորդութեան ատենը երբոր Շանակիքի հասաւ. Քավուըը իր սրտակից հաւատարիմներէն մէկը թագաւորին կողմանէ անոր դիմացը խաւրեց. աս մէկ արտաքին մժարանաց նշան էր, բայց հոն եփեու բաներ կային, որուն պատուղնէ հիմա Սեպտ. 10էն ետքն եղածները. Քավուը կ. իրաւացի պատճառ մը չունենալով Ս. Գահին դէմ գործելու, անպատճառ բանը պատճառ առնելով վ. Կարդ. Անթօնելլիին գրեց՝ որ Լամօրիսիէրին տակը ժողուած օտարազգի զօրքերը Խոսդիայի աղասութեան սպառնակիք մըն է. կամ ասոնք անմիջապէս կը լուծուին ու տուներնին կը խաւրուին, եւ կամ ընկած խեղճ ժողովուէեան աղազակին ալ չկինարով համբերել Սարդինիան զինուց զօրութեամբ նոյնն ընելու կը պարտաւորի: Գեւո. թղթին պատասխանը չառած՝ ամսոյն 11ին երկու կողմանէ իբրեւ 60 հազար Սարդինիացիք Ս. Քահանայապետախին հողը մտան. ու դէպ ի Անդրնա սկսան յառաջ խաղալ: Լամօրիսիէրին մոքէն չէր անցած որ իր սակաւաթիւ գնդովը Սարդինիայի դէմ պատերազմ պիտ'որ ընեւ. բայց իր ունեցած զօրութենը բաւական էր ներքին խաղաղութիւնը պահելու. ինչպէս իրք ալ կը պահէր, որն որ գքավուը կ. յուսահասացուց, որ եւ աղդաց իրաւանց հակառակ առանց պատերազմ հրատարակելու Սարդինիայի զօրաց գիշերուան գողից պէս բարեկամ աէրութեան մը երկիրը մտնելու թող տուուաւ: Զանազան քաղաքներուն պահպանութեամբ համար բաժնուած Լամօրիսիէրին զօրքը՝ տեսնելով որ բազմաթիւ թշնամին դրանին կու դայ աղէկ մը դարնուելէն եաքը ոմանկը փախան Անդրնա եկան, ու ոմանք թշնամույն ձեռքքը ինկան, որոնց մէջն էր նաեւ իշերուածիան պաշտպանով Հելուետիացի Շմա զօրապետ. Լամօրիսիէր աս տեսնելով զարմացաւ, ու կը սուի թէ նոյն զարմանաց ատեն ըսած ըլլայ. “Չատ աղէկ, բայց աս պատերազմ է, Խտալացիք պատիքն պատերազմ կ'ընենն: Սարդինիան որչափ ալ բացութեամբ անոր դէմ եկած էր, չկրցաւ Զարտինի վնդուածիան անկեղծ համարձակութեամբ պատերազմ իր օրէնքը պահէլով յաղթել, այլ վանականը որ ըլլայ թէ անկէ զարնուի փատութիւնը ու մատութիւնը իրեն ընկեր առաւ. Բայց Լամօրիսիէրէն ալ վախնալու իրաւունք ունէր, ինչպէս նոյն ամսոյն 18ին դէպքը կը ցուցընէ: Լամօրիսիէր զօրն որ Զարտինի վնդուածիէն բաժնել կ'ուզէր, ունեցած 10.000ի չափ զօրքովն նոյն օրը առաւուանց Քամծել Ֆիրասույին քովը Սարդինիացուց վրայ յարձակեցաւ. ծննդեամբ Գաղղիացի՝ Վւատրիայի ծառայութենէն Ազօր ծառայութեան մտած իմինտան զօրապետը երեք անգամ ամոնց ամուր դիբքերուն վրայ յարձակեցաւ, ու հազարէն աւելի թշնամիէն մեռցուց, բայց ետք ինքն ալ ծակ ծակ եղած թշնամույն ձեռքքը ինկաւ ու իրիկունը վախնանեցաւ: Լամօրիսիէր ձեռքքը սրով սակաւաթիւ գնդաւ պահէր անցած կողմանէ պաշարու զօրաց լինչելով համար համար կային հետ միացնելով գիշեր յորեկ բերդը կը գնդակօծէին, որն որ 10 օր գիմանալէն եաքը վերջապէս իր գուները թշնամույն բացաւ: — Աս ամենայն հոն ըլլարու ատենը Քաղղիան արտաքուստ ցուցընելու համար՝ որ եղածին հաւան չէ իր գեսապանը Դուռընէն կանչեց, ինչպէս նաեւ Սարդինիան իրենը Փարիզէն: Կէտապուղու օրինաւոր թագաւորը Բաւերայի վրայ կրակ ընելուն համար, բաւառու կոչուեցաւ ու Անդրկեային ու Քաղղիային բողոք բնդունեցաւ, հիմայ սուր վրայ լուսթիւն է, անիրաւութիւնը արդարութենէն աւելի սիրող ու պաշտող քաղաքականութեան ի՞նչ կրնայ լուսուցուիլ: Հիմայ իրք Ս. Քահանայապետին աշխարհական իշխանութիւնը՝ ամիսներով յառաջ Փարիզ հրատարակուած գրքուկին հոգուցն համաձայն միայն Հւուումէն քանի մը մղոն հեռու տեղերը կը հասնի. զօրն որ Կարիքալատիին եւ կամ յեղափոխութեան դէմ պաշտպանելու համար Նարուէն կայսրը Հուում նորէն զօրք կը խաւրէ. Ս. Քառաւէ և ուղարկուած Ս. Հոյը ամէն դէպքի գուշ պաշտպանելու, միայն թէ չփափախ: Աս հոգովը խօսեցաւ կը յուն զօրապետն ալ իր պաշտօնականները Ս. Զօր ներկայացը նելու ատենը. որուն Ս. Հոյը պատասխան տուաւ, Կայսրդ

զիս կը մատնէ, եւ դուռն պիտ'որ պաշտպանեմ՝ կ'ըսես : « Նէա-
պղոսյ թագաւորը դեռ իր տէրութեան հողին մէջ իր իրա-
ւունքը պաշտպանելու ատենը Սարգիսիայի Էմմանուէլ թա-
գաւորը Նէապօլիս կ'երթայ, սրբէս զի Կարլիսալտիին ու հա-
մասին հներուն զօրութիւնը կարէ, ու զինքը բարը Խտալիայի թա-
գաւորը կոչել ասյ: Աւենատկոյ ու Գաղղամատայի վրայ որչափ ալ
Սարգիսիայի ու Գաղղայի կողմանէ ախտրժակ կայ նէ, կ'երե-
ւայ որ Անգղիայով մէկտեղ ուրիշ երկու տէրութիւնները
գէմ են ու դէմ պիտ'որ դնեն: Աւստրիան իր կողմանէ կը
պատրաստուի ձեռքէն եկածը ընելու, որին է Եր յոյն բան-
սկան նոյն իսկ զԼւստրիա ատող Խտալացիք :

Անգղիացւոց թագուհին Գերմանիա եկաւ իր դուստրը
տեսները համար . Հետր լ. ժ. Ժ. Ռուսսէլ ալ մէկուեղ ըլլա-
լուն համար կը կարծուի որ երկու Գերմանական մէծ տէրու-
թեանց գլուխները Վարսաւիա չգացած՝ ժամանակիս գէպքե-
րուն վրայ կ'ուզէ խօսիլ: Ալսուի որ Վարսաւիայի ժողովը
Հոկտ. 16էն յառաջ ըլլար, ասոր վրայ Գաղղիայի ու Խտալացի
ըլլագիրք շատ բարկութեամբ կը գրեն: Ալսուի մասնաւայն՝ որ
Նարօլըն կայորն ալ ու զած ըլլայ հոն դալ, բայց ասոր ճշմար-
տութեան վրայ ունակը կը տարակուասին: Կորչարով իշխանը յայ-
տնի ըսած է որ թագավարդ գլուխներուն հոն ժողուելուն պատ-
ճառը ան է որ թագերն ու գահերը տակն ու վրայ ընտղներուն
գէմ ձայներնին բարձրացացնեն ու Եւրոպայի յեղափոխութեան
գէմ թումբ մը կանդնեն:

Սերվիսայի Միջը իշխաններ վախճանեցաւ ու տեղը Մէկպայշէլ սրբին նստաւ։ Տաճկաստանի ուրիշ կողմնը հանդարտութիւն է։ Դամասկոսի ծանր նստաւ իր անգութ գործքը, քրիստոնէից անմեղ արեան վրէժը Աստուած անկէտ առաւ։ ու Սուլթանին արդարութիւնը ամէն տեղ գովլուեցաւ։ չէ թէ միայն անփրանչական յանցաւորները, այլ նաեւ աննոց յանցանաց կամակից ըլլողներն իսկ դատեցան ու դատավարութեցան, ոչ աւագութիւնն եւ ոչ աստիճանին պատիւը կրցաւ զիրենք արդարութեան ձեռքէն ազատել։ Ականատես Գեր, Գրիգ. Հայոց Մէլքիդ և պիտօպատը՝ որն որ հրաչքով ազատած հիմա իրը Անտիոքյ Պատրիարքին փոխանորդը՝ նայնին հրամանաւը Ովէննա եկան է, կը պատմէ որ արիւնահեղ տեսարաննը զարհութերի էր, ինչպէս դաւազանի հարուածներն ընդունողին ու համերգին մէջ շատ տարբերութիւն կայ, նոյնպէս եղածներուն ներկայ գրտնուողին ու անոնց պատմութիւնը լսողին մէջ։ Քրիստոնեայ սուրբ անուան համար լոյս ըլլողներուն թիւը 7-8000ի կը հանի, կը սէտ, որն որ ի սկզբան լսագիրը 1000 միայն ըստ էին, ասոնց յանցանը միշտն քրիստոնէայ ըլլան էր որուն համար թշնամնաց կրօնամնլութեան¹) կամ կրօնի կոյր ու չափազանց նախանձաւորութեան դէհ եղան, որմէն արատ էին խեղճ քրիստոնէայք, ինչպէս անկից յաւաջ եկած լրերուն նայելով ասոր հակառակը հրամարակուեցաւ Եւրոպայի մէջ։ Մէկի ուղղակի Լիքանանուտ հոգեւոր իշխանութենէ մը եկած սույզ լրերուն համեմատ Դամասկոսի մէջ՝ միայն մեր ազգէն 400 հոգւոյ չափ ինչկեր են։ Ա. Հայրը իր այնազի նեղութեանցը մէջ երկրորդ անգամ՝ 10,000 Գիր. օգնութիւն խաւրեց անոնց. կը յուսանք որ ուրիշ բարի քրիստոնէայք ու նախանձաւոր անձինք ալ անոր օրինակին կը հետեւին ։ Աւելու. 21էն Պէլյութէն եկած լրերուն նայելով կան գեռ անանկ մարդիկ՝ որոնց գէմ քուատ փաշան խառութիւն բանեցնելով պիտ' որ պարուաւորի։ Տիւրքիներուն զլուխները Պէլյութ կանչեց որ իրենք զիրենք արյարացցնեն. ունանք առ հրամանին հնագանդեցան, բայց շատերն ալ չհնացանդեցան, որոնց գէմ հիմայ փաշան իր զօրքը Գաղղիացւոց զօքքին հետ միացնելով սկսի պիտ' որ գործելու. — Զինաց աշխարհքէն եկած լրերը անտեղազ արշաւանաց վրայ գեռ որոշ ու լուսաւոր քաղաքափ մը չեն տար. միշտ պատրաստուելու ու գործելու վրայ են, բայց մնչուկ հիմն գործուած բան մը չկայ. 250 նաւով կ'ուղեն թշնամնոյն գետեցքը քըրքը ամրացուցած տեղերը կոնկել. բայց ասոր ալ գիւղին չըլլալը անկէտ յայտնի է՝ որ պաշափ տաեն նայնին գործադրութիւնը կ'ուշացընեն, եւ միանդամոյն տուած պաշտօնական լրերուն մէջ Զինացւոց ամրոցներուն վրայ գովեստով կը խօսին։

1 Fanatisme.